

Ս Ի Ա Ն

ՓԵ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1943

«ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ»

Թիկ 3-4

ԽՄԲԱԳ-ՐԱԿԵՑՆ

ՏԱՌԱՊԱՆՔԻՆ ԼՈՅԱԾ

Յիսուսի Յարութեան լոյսին մէջ, մեր մտածումը կ'երթայ զայն կարելի ընդ այն փրկարար ճիզին, աւելի ճիշտ լոյսին, որ հաւատքի մարտիրոսները, բարոյականի ախոյեանները, հայրենիքի նահատակները և արուեստի ու գիտութեան խուզարկուները կ'առաջնորդէ իրենց մեծութեան։ Վասն զի սիրուած և կեանքին իբր կանոն որգեղորուած իտէալին անկեղծօրէն փարիլ կարենալու համար՝ մարդ պէտք է մատադիր յանձն առնէ անոր հարկադրած տառապանքը։

Քրիստոնէական բարոյականը ուսուցումի գրութիւն մը, դպրոցականութեան գործ մը, տեսաբանական չանքերու դասաւորում մը չէ։ Անիկա մաս առ մաս և յաջորդական վերանորոգումով չէ որ վեր կ'առնէ մարդը, առաքինութեան վրայ առաքինութիւն աւելցնելով, այլ անոր հոգին մէջ կը նետէ գործելութեան նոր սկզբունք մը, խաչը, իբր խորհրդանիշ ինքնազմակցութեան և կեանքի բարձրացման ու փրկութեան։

Գաղանիք չէ թէ կեանքի բոլոր մարզերուն վրայ իրական և հերոսական արժանիք ներկայացնող անձերու հոգին մէջ խորք մը կայ մէկ կողմէն տըրտմութեան՝ որ ծնունդն է աշխարհն ու անոր օրէնքները կազմող տաժանելի պայմաններու զգացումին, ու միւս կողմէ քաջութեան՝ որ արդիւնք է արտաքին գժիսեմ իրականութեան դէմ ներքնապէս կազմուած զօրեղ ուժի մը զիտակցութեանը։ Այդ երկու հոգեկան վիճակներուն՝ տրտմութեան և քաջութեան ներդաշնակ համաձաւումն է նկարագրի այն մեծութիւնը՝ որ տառապանքի գլորցին մէջ զարգացած մեծ հոգիներուն բնորոշիչ երեսն է։

Կեանքը ցաւազին է, և ամենուրեք է տառապանքը, սուր, ծանր, մութ և փշող տառապանքը։ որ կը ծնի մեր աշխատանքէն ու հաճոյքէն, կ'ընկերանայ մեր առաքինութեան ու մոլութեան, կը սողոսկի խորը սիրոյ և բարերանայ մեր առաքինութեան, կը սողոսկի մեր մարմինը, կը ցաւցնէ հոգին, ու կը ճանկրտէ կամութեան, կը սլաքէ մեր մարմինը, կը ցաւցնէ հոգին, ու կը ճանկրտէ սիրու։ իր խորհրդանիշերն են Հոմերոս, Տանդէ, Շոպէն, Միշ-Անժէլ և Անժանով Զինուորը, օրօրոցէն գերեզման մեր անբաժան ընկերն է ան, միայն ծանծանոթ Զինուորը, օրօրոցէն գերեզման մեր անբաժան ընկերն է ան, միայն ծանծանոթ Զինուորը, և յիմարներ չեն զգար անոր սեղմ ու ծանր օղակները որոնք

օրերու հետ կուղան սեղմելու մեր հոգին : Մարդիկ առհասարակ նուազ աչա-
լուրը են , չեն կրնար տեսնել ու ապրիլ անկեղծօքէն կեանքը : Պատրանքին ու
կեղծիքին դիմակը կը ծածկէ անոնցմէ իրականը : Բոլոր անսնք որ անկեղծ
հետևաբար խոր կեանք մը կ'ուզեն , պիտի անցնին տառապանքէն , որ զգացա-
կան ըլլալէ աւելի զիտակցական է , և խաչը խորհրդանիշն է այդ զիտակցու-
թեան և անոր կատարելազործումին :

Մարդը կեանք ըսուած իրականութեան մէջ երկու ստեղծագործ կեց-
ուածքներ կը ճշգէ առհասարակ , մին իր անձէն դուրս ուզելու և տիրելու
արարքն է , որ իրեն սեպհականացնել կը փորձէ այն բոլոր բարիքները զորս
աշխարհը կրնայ տալ , իսկ միւսը՝ տիրապետումն է ինքինքին , տանելու հա-
մար անձը առաքինութեան յաղթանակներուն , խաչին : Առաջին կերպին մէջ
կը յաղթանակէ մեր առնող եսը , երկրորդին մէջ մեր մեզի տուող եալ : Այս
վերջին արարքով մարդը կը տառապի . բայց տկարութեան արդիւնք չէ այս ,
ինչպէս պիտի կարծէին հոգեկան կոյրերը , ոչ ալ դժուարութեանց համակեր-
պելու կրաւորականութիւն մը . այլ անմոռունջ ինքնակերտում մը , վերելք մը
խութ առ խութ և լեռ առ լեռ , տանելու համար կեանքը իր բարձրութեան ,
իր յաղթանակին :

Տառապանքը ըմբռնելու սխալ կերպ մը կայ , զգացական ու արտաքին ,
որ մեզի կուղայ մեր անցեալէն , վասն զի մեր գործերը կը հետեւին մեզի , որ
մեզի կուգայ մեր ապագայէն , անստոյդ մեր վիճակէն , ու մեզի կուգայ առօր-
եայէն ու կը կնճռոտէ զեղեցիկ դիմազծերը և կ'արցունքոտէ աչքերը : Իրական
տառապանքը զիտնալու , և ինքինքը տալով ունենալու տառապանքն է : Տա-
ռապանքը զիտունին , արուեստագէտին , Աստուծոյ :

Գողգոթան զագաթն է այս վրկարար տառապանքին , խորհրդանիշը անոր
մեծութեան : Ամէն յառաջդիմութիւն , որ Աւետարանէն ասդին կը սկսի , տողոր-
ուած է այս պատկերին իրազործումովը :

Տարբերութիւնը , որով կը զանազանուի հին քաղաքակրթութիւնը քրիս-
տոնէութեան բերածէն , կը կայանայ Գողգոթայի խորհուրդին հազած նոր նշա-
նակութեանը մէջ : Յիսուսով տառապանքը եղաւ կեղրոնական ազդակը ներքին
բարձրացման և վրկութեան , նախերգանքը Յարութեան վառքին : Թէ տառա-
պանքը լուրջ , զիտակից , հզօր և ազնիւ կ'ընէ հոգին , առածի մը չափ ամուր
է իբրև հասարակաց մտածողութիւն : Ու ասիկա ճիշտ է ոչ միայն անհատնե-
րուն՝ այլ նաև ժողովուրդներուն , հաւաքականութիւններուն համար :

Մտաւորապէս զգաստ և բարոյապէս զօրեղ են այն ժողովուրդները ,
որոնք շատ տառապած են արդարութեան , բարիին և ճշմարտութեան համար :
Ամէն ժողովուրդ , իր գոյութեան ամբողջ ընթացքին կամ անոր ու է ճակատա-
զրական մէկ շրջանին , աւելի կամ նուազ չափով կրնայ զգացած ըլլալ այս
պատմական և նոյնատեն հոգեբանական ճշմարտութիւնը : Բայց ոչ մէկ ազդ թերեւ
չէ զգացած զայն այնպէս և այնչափով՝ ինչպէս և ինչ չափով զգացինք մենք :

Առաջին այն պահէն իվեր՝ երբ մեր տոհմային զգացումը փոխակերպուե-
ցաւ ազգային զիտակցութեան , քրիստոնէութեան լոյսին ներքեւ , վիշտը զարկաւ
միշտ մեր կեանքին . չանցաւ մեր կեանքէն դար մը , ուր քաղաքական փոթո-
րիկներ մէկէ աւելի անզամներ հիմնովին չարսէին մեր զոյութիւնը . բայց ամէն

անգամուն ալ վերը , ուշ կամ կանուխ , սպիացաւ վերջապէս . վորձանքները փորձառութեան դարբնոցներ եղան մեղի համար , ու , բնաշխարհիկ թէ տարաշխարհիկ հորիզոններու դիրկը , կրցանք միշտ վերսալին ժողուել մեր նշխարհնեալ մասերը , մեր ինքնութիւնը , ու մեր տառապանքի փաստածրաբին մէջ , որ մեր պատմութիւնը եղաւ , թէ մենք և թէ ուրիշները կրցանք կարդալ ապրելու իրաւունքէն զգրկուած ժողովուրդի մը արժանիքը : Շատ բան կործնուցինք , վայելք , հարստութիւն , ոյժ և ուրիշ առաւելութիւններ , որոնք անցան ստուերներու նման արագ և անշշուկ ; բայց հաւատարիմ մնացինք մեր ներքին արժէքին , մեր խաչին :

Վահեմ ըլլալէ աւելի ճշմարիտ է այն մտածումը , թէ հայր ճակատագրուած էր քրիստոնէութեան . հայուն որմնումը ողբերգական ինչ մը ունի , ոչինչ կրնայ արգիլել իր մեռնելու մութ կամեցողութիւնը , իր հաստատ հաւատքը ճակատագրական կործանումներու , բայց յաւիտենական յաղթանակին : Հայր կը զանազանուի ուրիշ ժողովուրդներէն ոչ միայն իր ինքնութեամբ , այլ նաև զայն տեսականացնելու կամքով , խորհուրդով : Ի՞նչ բան կ'արզիլէր իրեն միանալու պարսիկներուն , յոյներուն , թուլքերուն . բայց եթէ կատարելութեան այն զաղափարը որ կայ մեր ժողովուրդի ինքնութեան և զայն կատարելութեան տանելու կամքին մէջ : Մեր հայրերը իրենց կեանքի խաչելութեան ճամբուն վրայ չմեռան պարզապէս մեռած ըլլալու համար . եթէ անոնք ունեցան տառապանք , զրկանք և հրաժարում , այդ բոլորը վասն զի անոնք Գողզոթայի մը բարձունքէն կը հաւատային ողջունել յարութեան փառքը ցեղին , որուն խաչը կը ծանրանար ինչպէս սերունդներու նոյնպէս անհատներու ուսին :

Տառապանքին փաստը խօսուն զօրութիւնը եղաւ մեղի , ու մեր արժանիքին ամենէն վաւերական ստուգանիշը : Արդարի վիշտը չկրցաւ երբեք քանդել զմեղ ազգովին , ու տառապանքն ընդհակառակին համբերութեան , քաջութեան և յաճախ նաև իմաստութեան սքանչելիքներ կատարել տուաւ մեղի մեր վրայ խուժող արհաւերքներուն դէմ , որովհետև մխիթարութեան , սիրոյ և յոյսի կենդանի զօրութիւններ աղբերացուցած էին մեր մէջ քրիստոնէական մեր հաւատքը , որովհետև մենք խաչած էինք ինքզինքնիս մեր մտատիպարին հետ միասին : Ու ասոր համար չունեցանք ցաւի աղաղակ , ոչ ալ մեծազործութեան յաւակնութիւնը մեր արարքին , այլ այն վատահութիւնը , տեսիլքը եթէ կ'ուզէք՝ որ կը քաղցրացնէ ու կը սրբէ հողին խաչի ճամբաներուն :

Քսան դարեր շարունակ սրտի և խզճի քաղցր բերումներով երգեր ենք անոր խորհուրդն ու փառքը , և անոր զդացումն ու ձեւ բնապերէն կարծես ամենէն հիմնական յօրինանիւթն է դարձեր մեր զրականութեան և զեղարուեստին :

Այժմ մեծ ու բարի ուժերու այս իրական աղբիւրը իր ներքին խորհուրդով տառակաւ կ'աղօտի մեր ներսը և բարոյական կեանքի այս ներքին խորհրդանիքը տառակաւ կը թաղուի աղբիւրին ներքէ կամ անյուսութիւնը ամպերու ետին :

Երջանիկ են սակայն այն հողիները , ինչպէս նաև աղզերը որոնք միշտ արթուն կը հսկեն , ու չեն թողուր որ օրերու մշուշը ծածկէ զայն նայուածքը ներէ : Վասն զի տառապանքէ այսինքն , խաչէ զերծ կեանքը մահուան կը նայի : Խաչը նախապայմանն է մեծութեան , փառքին և Յարութեան :

ԽՄԲ.